

ԹԻՒ 2 Բ. ԿԻՒՐԱԿԷ ԲԱՌԱՍՆՈՐԴԱՅ, 15 ՄԱՐՏ, 1888

ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ Զ. 17—47

- 17 Մի համարիք եթէ եկի լուծանել զօրէնս կամ զմար-
- 18 դարէս. ոչ եկի լուծանել՝ այլ ընուլ: Ամէն ասեմ ձեզ՝  
մինչեւ անցեն երկինք և երկիր, յովտ մի՝ որ նշա-  
նախեց մի է, ոչ անցէ յօրինացն և ՚ի մարգարէից՝
- 19 մինչեւ ամենայն եղիցի: Որ ոք լուծցէ մի ինչ ՚ի պատ-  
ուիրանայս յայտցանէ ՚ի փոքունց, և ուսուսցէ այն-  
պէս զմարդիկ, փոքր կոչեսցի յարքայութեան երկ-  
նից: Իսկ որ արասցէ և ուսուսցէ, նա մեծ կոչեսցի
- 20 յարքայութեան երկնից: Բայց ասեմ ձեզ, զի եթէ  
ոչ առաւելուցու արդարութիւն ձեր աւելի քան  
զդպրոցն և զփարիսեցւոց, ոչ մտանիցէք յարքայու-
- 21 թիւն երկնից: Լուարուք զի ասացաւ առաջնոցն թէ  
մի սպանաներ. զի որ սպանանիցէ՝ պարտական լիցի
- 22 դատաստանի: Այլ ես ասեմ ձեզ, եթէ ամենայն որ  
բարկանայ եղբօր իւրում տարապարտուց, պարտա-  
ւոր լիցի դատաստանի. և որ ասիցէ ցեղբայր իւր յի-  
մար, պարտական լիցի ատենի. և որ ասիցէ ցեղբայր  
իւր մորս, պարտաւոր լիցի ՚ի գեհեն հրոյն: Եթէ մա-
- 23 տուցանիցես զպատարագ քո ՚ի վերայ սեղանոյ, և  
անդ յիչեսցես՝ եթէ եղբայր քո ունի ինչ խէթ զքէն,
- 24 թող զպատարագն քո առաջի սեղանոյն, երթ նախ  
հաշտեաց ընդ եղբօր քում, և ապա եկեալ մատուս-
- 25 ջիր զպատարագն քո: Լեր իրաւախոհ ընդ սոսիսի  
քում վաղագոյն, մինչդեռ իցես ընդ նմա ի ճանա-

- պարհի. դուցէ մատնիցէ զքեզ սօսին դատաւորի,  
 26 և դատաւորն՝ դահճի. և արկանիցիս ի բանտ: Ամէն  
 ասեմ՝ քեզ, ոչ ելանիցես անտի մինչեւ հատուցանի-  
 27 ցես զյետին նաքարակիտն: Լուարուք զի ասացաւ,  
 28 մի՛ շնար. բայց ես ասեմ՝ ձեզ թէ ամենայն որ հայի  
 'ի կին մարդ առ 'ի ցանկանալոյ նմա, անդէն չնացաւ  
 29 ընդ նմա 'ի սրտի իւրում: Եթէ ակն քո աջ գայթակ-  
 զեցուցանէ զքեզ, խրեա զնա և ընկեա 'ի քէն. զի լաւ  
 է քեզ եթէ մի յանդամնոց քոց կորիցէ, և մի՛ ամե-  
 նայն մարմինդ քո անկանիցի 'ի գեհնն: Եւ եթէ աջ  
 30 ձեռն քո գայթակղեցուցանէ զքեզ, հատ զնա և  
 ընկեա 'ի քէն. զի լաւ է քեզ եթէ մի յանդամնոց քոց  
 կորիցէ, և մի՛ ամենայն մարմինդ անկանիցի 'ի գե-  
 31 հնն: Ապաքէն ասացաւ, թէ որ արձակիցէ զկին իւր՝  
 ասցէ նմա զարձակմանն: Բայց ես ասեմ՝ ձեզ եթէ  
 32 ամենայն որ արձակէ զկին իւր առանց բանի պող-  
 նըկութեան՝ նա տայ նմա շնալ, և որ զարձակեալն  
 33 առնէ՝ չնայ: Դարձեալ լուարուք զի ասացաւ առաջ-  
 նոցն, մի՛ երգնուցուս սուտ, բայց հատուցես Տեառն  
 34 զերգմունս քո: Այլ ես ասեմ՝ ձեզ՝ ամենեւին մի՛  
 երգնուլ, մի՛ յերկինս՝ զի ակթու է Աստուծոյ, և մի՛  
 35 յերկիր՝ զի պատուանդան է սաից նորա, և մի՛ յե-  
 րուսազէմ՝ զի քաղաք է մեծի արքայի. և մի՛ 'ի գլուխ  
 36 քո երգնուցուս, զի ոչ կարես մազ մի սպիտակ առ-  
 37 նել կամ թուխ: Այլ եղիցի ձեր բան, այոն՝ այո, և  
 ոչն՝ ոչ. զի աւելին քան զայն 'ի չարէն է: Լուարուք  
 38 զի ասացաւ. ակն ընդ ական և ատամն ընդ ատաման:  
 39 Այլ ես ասեմ՝ ձեզ, մի՛ կալ հակառակ չարին: Այլ ե-  
 թէ ոք ամիցէ ազատակ յաջ ծնօտ քո, դարձս նմա և  
 40 զմիւսն: Եւ որ կամիցի քո դատել եւ առնուլ զչա-

- 41 պիկս քո, թող 'ի նա և զբաճկան քո: Եւ որ տա-  
 րապարհակ վարիցէ զքեզ մշտն մի, երթ ընդ նմա  
 42 և երկուս. որում 'ինդրէ 'ի քէն տուր, եւ որ կամի  
 փոխ առնուլ իքէն՝ մի դարձուցաներ զերեսս:  
 43 Լուարուք ապաքէն զի տացաւ, սիրեսցես զըն-  
 44 կեր քո, եւ ատեսցես զթշնամին քո: Այլ ես ա-  
 սեմ ձեզ, Սիրեսցէք զթշնամիս ձեր, օրհնեցէք զանի-  
 ծիչս ձեր, բարի արարէք ատելեաց ձերոց, և աղօթս  
 արարէք 'ի վերայ այնոցիկ՝ որ լլկենն զձեզ և հա-  
 45 լածեն. զի եղիջիք սրդիք հօր ձերոյ որ յերկինսն է.  
 զի զարեգակն իւր ծագէ 'ի վերայ չարաց և բարեաց,  
 և ածէ անձրեւ 'ի վերայ արդարոց և մեղաւորաց:  
 46 Ձի եթէ սիրիցէք զայնոսիկ որ սիրենն զձեզ՝ զի՛նչ  
 վարձք իցեն. ո՛չ ապաքէն և մաքսաւորք զնոյն գործեն.  
 47 Եւ եթէ տայցէք՝ միայն ողջոյն բարեկամաց ձերոց՝  
 զի՛նչ աւելի առնէք. ո՛չ ապաքէն մաքսաւորք և մե-  
 48 զաւորք զնոյն գործեն: Արդ եղերուք դուք կա-  
 տարեալք, որպէս և հայրն ձեր երկնաւոր կատարե-  
 ալ է:

Երբ Քրիստոսին հարցուցին. «Ո՞ր պատուիրան է առաջին»,  
 նա պատասխանեց թէ Աստուծոյ բոլոր պատուիրաններն եր-  
 կու դլխաւոր դասակարգութեան կը բաժանուին, մին. Սի-  
 րեսցես զՏէր Աստուած քո, եւ միւսն. Սիրեսցես զընկեր  
 քո, ցոյց տալով որ ինչպէս մարդս երկու էութիւններէ է  
 կազմուած, 'ի հոգւոյ եւ 'ի մարմնոյ, նոյնպէս եւ մարդոյս  
 կրօնքն երկու տեսակ յարաբերութիւններէ է բաղկացեալ,  
 մին՝ Աստուծոյ հետ եւ միւսն՝ իւր համագոյից հետ. մէկն  
 առանց միւսոյն կատարեալ չէ. ոյսինքն բաւական չէ բարո-  
 յականութեան վերայ ճոռումբանել առանց Աստուծոյ հետ  
 հօգեւոր սերտ յարաբերութիւն պահելու, մանաւանդ որ  
 բոլորովին անհնար է ըստ Քրիստոսի վարդապետութեան բա-

րոյական կեանք վարել առանց աստուածաշառութեան : Նմանապէս կեղծ է այն աստուածաշառութիւնն որ մարդասիրութեան հետ զուգընթաց չէ , քանզի մարդասիրութիւնն , այսինքն սէրն առ ընկերս զոր Քրիստոս ուսոյց , աստուածսիրութեան արտայայտումն է , զի «որ ոչ սիրէ զեղբայր իւր զոր տեսանէ , զԱստուած զոր ոչն ետես» զիմորդ կարիցէ սիրել» (Ս. Յով. Դ. 21) : Անցեալ կիրակէի Ս. Ետարանն մեզ սոսկ տուեց թէ ճշմարիտ աստուածսիրութեան գլխաւոր պայմանները որոնք են , այսօր ճշմարիտ ընկերսիրութեան կանոնները կը քարոզէ մեզ Քրիստոս :

1. Մի հաւատարիք եւս .) Մովսիսական տասնաբանեայ պատուիրաններն կը պարունակէին ընկերսիրութեան կատարեալ կանոնները , բայց Քրիստոսէն յառաջ ոչ ոք կարողացաւ այդ կանոնների լիազօր մեկնութիւնն բացատրել . ուստի Քրիստոսի քարոզութիւնն երբայական օրէնքներն չը կործանեց , այլ զնոսա կատարելագործեց եւ նոցա լիակատար միաքն ու սահմանն յայտնեց : [ուծանեց] [ստիանել , եղծանել : Մարգարես] հրէական օրինաց բացատրողները մարգարէքն էին , բայց ոչ եւս նոցա բացատրութիւնն բաւեց՝ զամբողջ ճշմարտութիւնն հաղորդելու ազգի մարդկան :

18. Ամեն) արդարեւ . — միւնչեւ ամցցեմ եւն .) եթէ որ երկինքն ու երկիրն եւս անցնելու լինին : Քրիստոս չի ուզեր ասել թէ օրէնքն մինչեւ աշխարհի վերջն կը տուէ եւ յետ այնու կը վերջանայ . ոչ եւս սոսի կարեմք հետեւել թէ օրէնքն 'ի կատարած աշխարհի դեռ պիտի շարունակուի : Այս ժողովրդական ոճն (Ղուկ. ԺԶ. 17)՝ միայն օրինաց անլուծանելի լինելոյ ուժգին հաստատումն է : — Յովճ , յունական այբուբենի ամենափոքր նշանագիրն (:) յովճ կը կոչուի , ինչպէս մեր թարգմանութիւնն կը բացատրէ , «որ (1) նշանախոսք մի է» , այսինքն ամենաչնչին մասն : Միւնչեւ ամենայն եղիցի , մինչեւ ամենայն ինչ զոր աստուածային օրէնքն կը պահանջէ՝ կատարուի :

19. Եթէ մէկը այս օրինաց ամենափոքր մասն , յովս մի , զանց առնէ , համարելով թէ մի չնչին եւ փոքրիկ պատուի-

(1) Յոյն բնագիրն ունի  $\frac{1}{2}$   $\mu\acute{\iota}\alpha$   $\chi\epsilon\rho\epsilon\acute{\iota}\alpha$  կաւ նշանայնց մի :

րան նշանակութիւն չ'ունի, այդ մարդու փրկութիւնն նոյն իսկ զանցառեալ փոքրիկ պատուիրանէն կախուած պիտի լինի, ուստի եւ « փոքր կոչեացի յարքայութեան երկնից » . միայն նա որ բոլոր օրէնքն կը կատարէ՝ կատարեալ փրկութեան կ'արժանանայ եւ « մեծ կոչեացի յարքայութեան երկնից » :

20. Բայց երբ որ կ'ասեմ՝ օրինաց բոլոր պատուիրաններն պահելու էք, չ'եմ ուզեր ասել թէ փարիսեցւոց նման միայն կեղծէք եւ պատուիրանապահութեան արտաքին երեւոյթն հագնէք . ոչ, այդու չը պիտի երկնից արքայութիւն ժառանգէք . ձեր վարքն ու ընթացքն պիտի աւելի հաստատուն եւ հիմնովին լինի: Ահաւաստիկ օրինակներով կը բացատրեմ թէ ձեր պատուիրանապահութիւնն ինչպէս պէտք է փարիսեցւոյ պատուիրանապահութենէն զանազանուի:

21—26. ՀԻՆԳԵՐՈՐԳ ՊԱՏՈՒԻՐԱՆԻ ՄԵԿՆՈՒԹԻՒՆ: — Լուարոս) երբ որ, ըստ սովորութեան, օրինաց գրեանքն կը կարդացուին, եւ կը բացատրուին ժողովարաններու մէջ: — Առաջնոցն) Իսրայէլեան հին սերունդներն որոց Աստուծոյ պատուիրաններն անմիջապէս տրուեցան: Մի սպանաներ) Ծննդ. Ի. 13: Այս պատուիրանն միայն կ'արգելէ նենգութեամբ սպանանելն իբրեւ հետեւանք բարկութեան, թշամութեան եւն. քանզի պարագայք կան ուր մարդ ազատ է, այո՛ պարտական է, մէկը մեռցունել: Փարիսեցիք այս պատուիրանն իւր սկզբնական նշանակութեամբն կը մեկնէին իբրեւ անմիջական մարդասպանութիւն որ («պարտական լիցի դատատանի») ջարդաքական առեւտրի առջեւ պատժելի էր: Քրիստոս այժմ ցոյց կուտայ թէ ինչպէս մեր արդարութիւն պիտի առաւելանայ քան զփարիսեցւոյն, այս մեկնութեան ընդարձակութեամբն:

22. Ինչպէս որ սպանումն երբեմն ներելի է, նոյնպէս եւ բարկանալն 'ի հարկին արգելեալ չ'է եւ մինչեւ անգամ մեր պարտականութիւնն է մեր բնութեան մէջ հաստատեալ այդ կիրքն 'ի փառս Աստուծոյ եւ 'ի սէր ընկերոջ գործադրել, որպէս Քրիստոս ինքն եւ Պօղոս Առաքեալն օրինակաւ ցոյց տուին. բայց անտեղի բարկանալն Աստուծոյ առջեւ անանդի

սպանութեան չափ ատելի է, եւ պատժոյ արժանի. «պարտական լիցի դատաստանի»: Քրիստոս չի ուզեր ասել թէ յիմար, մորոս<sup>(1)</sup>, եւ ուրիշ նախատանաց բառեր գործածելու համար մարդ իսկապէս «պարտաւոր լիցի դատաստանի» կամ «գեհէն հրոյ»<sup>(2)</sup>. այլ կ'ուզէ ուժգին լեզուաւ ցոյց տալ թէ այն ընկերատեաց շարժառիթն որոյ արտայայտումն են այդպիսի բառեր՝ Աստուծոյ առջեւ սրբան դատապարտելի են: Բաւականչէ միայն արիւնահեղութենէ հեռանանալ, պէտք է որ սիրտն եւս բոլորովին մաքուր լինի անսիրելութենէ:

23. — 24. Երբ որ Աստուծոյ տհաճութիւնն ընդդէմ բարկութեան այսքան մեծ է, ուրեմն պէտք է փութալ ամէն բան որ գժտութեան առիթ է եղած քոյ եւ եղբորդ մէջ վերցունել եւ կրկին հաշտուիլ: Այս պարտականութիւն այնքան անհրաժեշտ է որ ներելի է քեզ մինչեւ անգամ Աստուծոյ պաշտօնն յետաձգես, եւ եղբորդ հետ հաշտուես, որպէս զի կարողանաս խղճի մտօք տեսլ. «եւ թող մեզ զպարտիս մեր որպէս եւ մեք թողումք մերոց պարտապանաց»:

25. Քրիստոս հիմա թշնամացած մարդոց կեանքը կը նմանեցնէ դատաստան գնացողներուն եւ կ'ստիպէ մեղապարտին որ իւր հակառակորդի հետ հաշտուի մինչդեռ դա-

(1) Յիմար — ῥαχά քաղդէական ռախա (անխելք, դատարկագլուխ) բառէն ածանցեալ: Մորոս յունարէն μωρός բառն է որ յիմար կը նշանակէ, ինչպէս Մատթ. է. 26, (ἀνδρὶ μωρῷ, առն յիմարի), եւ այլոր ուղիղ կը թարգմանուի:

(2) Գեհէն. γέεννα, երուսաղէմի մօտ գտնուող մի ձորոյ անուն է, որոյ ածանցումն երեւի Եբրայական Գե-քեև-հիլեօս (ձոր սրղուցն Ենոմայ), Գ. Թագ. ԻԳ. 10: Երեմ. է. 32, ԺԹ. 2. կամ Գե-հիլեօս (ձոր Ենոմայ) բառէն լինել: Այս ձորոյն մէջ Իսրայելացոց ամբարիշտ թագաւորներն «ածէին զուսերս եւ զղսերս զբոցով Մեղրովմայ»: Սմին իրի շրէպք յետագայ ժամանակ այս վայրը կ'արհամարհէին եւ քաղաքէն ելած ազբիւսք եւ խոհերք այն տեղ կը լցնէին եւ չարագործաց սպանեալ մարմինները անդ կ'այրէին, որոյ աղագաւ անդ անընդհատ մի մեծ կրակ կը պահուէր: Այս սարսափելի ձորն յարմար նկարագիր էր դժոխոց, ուր չարարարք զկնի մահուան կը դատապարտուէին ՚ի քանջանս, «ուր որդն նոցա ոչ մեռանի եւ հուրն ոչ շիջանի»:

տաստան չը հասած : Այսինքն, քանի որ դեռ կենդանի ես գործեալ չարիքդ բարւոքէ, եւ եղբորդ հետ հաշտուիր. եթէ ոչ, երբ մեռար եւ Աստուծոյ դաստաստանին ներկայացար եղբայրդ իբրեւ ոսոխ կը մատնէ զքեզ ահեղ դատաւորին եւ պիտի չարագործութեանդ պատիժն կրես. — (Վաղագոյն) *ταχὺ ἱσχύην, ἀνδρίζαυται* :

26. Դատաստան գնացող թշնամացեալ անձանց այլաբանական նկարն կը շարունակէ միեւնոյն ոճով. ուստի ոչ այլ ինչ նշանակէ բայց յաւիտենական պատժոյ խստութիւնն<sup>(1)</sup> :

27—32. ՎԵՑԵՐՈՐԳ ՊԱՏՈՒԻՐԱՆԻ ՄԵԿՆՈՒԹԻՒՆ. — Բրիտտոս այս տեղ դարձեալ մեղաց սկիզբն ու պատճառն կը դատապարտէ. բաւական չէ որ մարդ իրօք չը մեղանջէ, պէտք է նաեւ սիրտն չար եւ ապօրինի մտածումներէ եւ ցանկութիւններէ մաքուր լինի<sup>(2)</sup> :

29—30. Որպէս զի մարդ կարենայ իւր մարմնաւոր կիրքերը զսպել, հարկ է որ հաստատուն քաջութեամբ եւ մեծ զոհողութեամբ զինքն չար փորձանքներէ հեռի պահէ որ դժոխոց տանջանքն չը կրէ : Լաւ է որ ինչ որ քեզ ամենէն սիրելի եւ հաճելի է բաց ձգես, մինչեւ անգամ, եթէ հարկն պահանջի, ամենէն պիտանի եւ հարկաւոր երկրաւոր ունեցածէդ զրկուիս (թէ պէս այդ զրկանք քեզ մեծ ցաւ եւ անվայելչութիւն պատճառի) քան թէ թողնես այդ սիրեցեալ ունեցածներդ զքեզ մեղաց մէջ ձգեն եւ յաւիտենական երջանկութենէ զրկեն : Աջ ակն եւ ձեռն այլաբանօրէն մարդոյս ամենապատուական ունեցածն կը նշանակեն, մանաւանդ որ Հրէից (որպէս եւ այժմու շատ արեւելեան ազգաց) ժողովրդային գաղափարաց համաձայն աջն միշտ նախամեծար կը համարուէր քան զձախն : Պօղոս Առաքեալ եւս նոյնպէս կը իօսի առ Կոզրսացիս (Գ. 5). « Սպանէք այսուհետեւ զանդամս ձեր զերկրաւորս » :

(1) *Ναψαρակίης, κοδράντης* = Լափն quadrans որ է քառորդ, մանաւանդ Հռովմայեաց ass դրամոց : *Ναψαρակίης* արժէքն էր 2 փարս :

(2) Կին մարդ, *γυναίκα, mulierem*, ընդհանրապէս ամուսնացեալ կամ անամուսին, որով յայնի է թէ յանցանքն մարդոյն (առն) կողմէն է, որովհետեւ շնութիւն (*ποινὴν*) է եւ ոչ թէ պոռնկութիւն (*πορνείαν*) :

31. ԼՈՒԾՈՒՄՆ ԱՄՈՒՍՆՈՒԹԵԱՆ. Իբրեւ վկայութիւն ամուսնալուծութեան Հրէայք կը յենուին Բ Օրինաց ԻԴ. 1. ուր իրաւացի պատճառ կը համարուի « եթէ դտանիցէ ՚ի նմա իրս անարգութեան » : Այս խօսքի բացատրութիւնն Հրէից ռաբբիք զանազան կերպիւ կուտային. ոմանք շնութիւն կամ ուրիշ պոռնկական յանցանք կը համարէին, այլք որ եւ է ագեղ կամ առն անհաճոյ բան մի : Մէկ ուրիշ դըպրոց եւս այնպէս կը թարգմանէր որ եթէ այրն մի գեղեցկագոյն կնոջ հանդիպէր (որոյ համեմատութեամբ իւր կինը պիտի ագեղ համարուէր) ազատ էր ամուսնութիւնը լուծանելու : Այսպիսի տխար երեխայական վարդապետութեան դէմ Գրիստոս կը բողոքէ եւ մի հաստատուն կանոն կուտայ սրով ամուսնութեան սրբութիւնն կը պահպանէ եւ օրինաւոր ամուսնութիւնն անլուծանելի կը հռչակէ<sup>(1)</sup> :

35—37. ԱՐԳԵԼՈՒՄՆ ԵՐԿՄԱՆ ԸՍՏ ԵՐԿՐՈՐԳ ՊԱՏՈՒԻՐԱՆՆԻՆ : Ձեր առաջնորդներ եւ ռաբբիք երկրորդ պատուիրանն միայն իւր բառի նշանակութեամբն կը մեկնէին եւ միայն սուտ երդնուին կ'արգելէին : Երբ որ մէկը կ'երդնու՝ կ'ուզէ այդու իւր ընկերը համոզել թէ իւր ասածը ճշմարիտ է : Բայց Գրիստոսի աշակերտք պիտի այնքան բարձր գաղափար ունենան ճշմարտախօսութեան վերայ որ իւրեանց Այոն եւ Ոչն բողբոզին արժանահաւատ լինին եւ մի այդպիսի հայհոյական հաւատութիւն պէտք չը լինի : Աստուծոյ պատուիրանն է. « Մի առնուցուս զանուն Տեառն Աստուծոյ քոյ ՚ի վերայ սնտեաց », եւ չը պիտի որ եւ է եղանակաւ Աստուծոյ անունն տաս ՚ի հաստատութիւն քոյ խօսքիդ : Մի յերկինս եւն. ) քանզի երկինք ասելով դու կը հասկանաս այն վայրն ուր Աստուած կը բնակի, եւ երկիր ասելով՝ կ'ուզես դարձեալ զԱյն յիշել որ կ'իշխէ ՚ի վերայ փեղեբոց. նմանապէս Երուսաղէմ Աստուծոյ յատուկ ներկայութեան պատճառաւ ձեր մէջ երգման առարկայ է դարձել : Ձի ոչ կարեն մագ մի սպիտակ եւն. ) դու որ իշխանութիւն չունիս մարմնոյդ առողջութեան եւ կենդանութեան վերայ, այնպէս որ մէկ

(1) Ս. Գրոց վարդապետութիւնն ամուսնալուծութեան վերայ յուսամ ուրիշ անգամ յատուկ յօդուածով բացատրել :

մագի գոյնն անգամ չես կարող փոփոխել, ի՞նչպէս կը համարձակիս սուտ երդման պատիժն գլխուդ վերայ առնուլ, քանզի գլխովդ երդնուլն այդ նշանակութիւնն ունի, որովհետեւ անուղղակի կերպիւ կը հայցես որ Աստուած քեզնից վրէժխնդիր լինի :

57. Ձեր հաստատելն պիտի միայն պարզ խօսք լինի առանց երդման : — Ձի որ աւելին ե քան զայն ) . ինչ որ Այո եւ Ոչ էն աւելի է , այսինքն , երդումն : — Ի չարիւն ե ) , երդումն մեղաց եւ չարեաց պատճառաւ տեղի կ'ունենայ , քանզի ստութիւնն եւ անհաւատարմութիւնն եւ 'ի սոցանէ գոյացեալ կասկածն ու անվստահութիւնն կ'ստիպեն զմարդն երդնուլ :

38—42. Երբայցեւոց օրինաց համեմատ ազատ էր մարդ « ահն ընդ ահան , ատամն ընդ ատաման » , այսինքն , իւր կրած զրկանաց կատարեալ փոխարինութիւն պահանջել : Բայց Քրիստոսի հետեւողք , ճշմարիտ եղբայրական սիրով կապուած , պիտի վրէժխնդրութեան ու փոխարինութեան կիրքերէ ազատ լինին եւ անձնագորհ եւ բարեյօժար հանդիսանան :

39. Մի կալ հակառակ չարին ) , այսինքն եթէ մէկն քեզ անիրաւութիւն անէ , որ չար իմն է , դու փոխադարձաբար անիրաւութիւն մի անել . եթէ անես , չարին կը հակառակես : Դու պիտի անիրաւի թշնամանքն համբերութեամբ տանես որ քո կողմէն չարութիւն չը լինի (1) :

40. Բանկոն ) , մի տեսակ վերարկու էր որ նաեւ գիշերն

(1) Անհնար է մեզ այս պատկերն իւր բառի նշանակութեամբ պահել . մանաւանդ որ շատ անգամ չափազանց թուլութեամբ արդարութեան մեծ փոստ կը լինի : Քրիստոս ինքն եւ իւր Առաքեալք գործով իսկ մեզ ցոյց են տուած որ այս պատկերանի հոգին եւ ոչ բառն բմբռնելու ենք : Իբրեւ « մի ոմն սպասաւորացն Կայիափայ ած ապսակ Յիսուսի , առէ ցնա Յիսուս . ընդէ՞ր հարկանես զիս » (Յովհ. ԺԸ . 22—23) : Եւ յորժամ « քահանայապետն Անանիա հրամայեաց սպասաւորացն հարկանել զբերան Պաւղոսի , առէ ցնա Պաւղոս . Հարկանելոց է զքեզ Աստուած , որմ բռեալ եւ դու նսսիս դասել զիս բոս օրինաց , եւ առանց օրինաց հրամայես զիս հարկանել » (Գործ . ԻԳ . 2 . 3 : Տես նաեւ Գործ . ԺԶ . 23 , ԻԵ . 9 , 10 ) : Այս պատկերանի հոգին պէտք է բմբռնենք եւ կարեկոյն չափ չարն ընդ բար-

իբրեւ վերմակ գործ կ'ածուէր, Բաճկոնն աւելի թանկագին էր քան թէ շապիկն — Քրիստոս շապիկն նախադասելով կ'ուզէ դեռ առաւել մեծագին ստացուածէ զրկուելու յօժարութիւնն ցոյց տալ :

41. Տարասպասանակ վարիցն ), աւժով մէկը ծառայեցնել որպէս բեռ կրել տալ եւն. Մտնն ) 1000 քայլ :

42. Որում խնդրէ ի քեզ ), այսինքն անիրաւաբար, նմանապէս որ կամի փոխ առնուլ :

43 — 48. ՊԱՅՄԱՆԵՐ ՍԻՐԵԼՈՅ ՁԹՅՆԱՄԻՆ, Ղուկ, ԺԹ. 19. կը պատուիրէ « սիրեացես զընկեր քո իբրեւ զանձն քո », ընկեր բառը Եբրայեցերէն կը նշանակէ ազգակից եւ Հրէայք այս պատուէրն միայն իւրեանց ազգակիցները վերաբերութեամբ կը հասկանային, Բայց հարկ չկար այս դրական պատուիրանէն բացասակապէս հետեւիլ թէ ամէն ոք որ Հրէայ չէ՝ ատելի է, ինչպէս փարիսեցիք վարդապետէին :

44. Քրիստոս այժմ զայս վարդապետութիւն գլխաւորապէս կը դատապարտէ, բայց նաեւ անձնական թշնամիք սիրելու պատուէր կուտայ, եւ մանաւանդ իւր աշակերտաց հալածանքն, զոր կրելու էին նոքա հաւատոյ համար, սչքի առաջ կը պահէ, թշնամին սիրելու գլխաւոր նշոնն՝ նորա համար աղօթելն է, քանզի արդարեւ Քրիստոսի աշակերտ է նա որ կարող է ՚ի սրտէ աղօթել. « Յիշեա՛ Տէր . . . զչարարարս, զբարերարս, զթշնամիս, զատելիս », կամ, « Ամէնողորմ Տէր . . . շնորհեա՛ եւ թշնամեաց իմոց եւ ատելեաց զթողութիւն յանցանաց. եւ դարձո՛ զնոսա ՚ի չարեացն զոր ունին վասն իմ, զի ողորմութեան քուս արժանի եղիցին » :

ւոյ փոխանակել, բայց մեր աշխարհային կենցաղափառութեան մէջ, քանի որ աշխարհիս մէջ չարիք կան, ստիպուած ենք այս հեղ ճամբերութիւնն չափաւորել եւ այս բոլորովին համահայն է մեր Փրկչի վարդապետութեան: Քանզի եթէ Թողնենք որ գողեր ու սազակներ զմեզ չարչարեն ու կողպեսնու եւ այնու ամենայնիւ նոքա անպահիժ մնան, այդ կը նշանակէ որ մենք գողութիւնն ու սազակութիւնն անուղղակի կերպիւ կը քաջալերենք: Սակայն եւ այնպէս շատ պատճառներով ունինք Քրիստոսի այս պատուիրանն առանց հասարակաց վիասու իրագործել: Օրինակի համար մի ծանօթի կծու իսսըն ճամբերութեամբ քանել եւ սիրով պատասխանել կամ առիթ զգնել այդ մարդու նախասինքն բարեգործութեամբ փոխարինել եւն. :

45. Եղիշիփ որդիփ հօր ձերոյ), ինչպէս որ ձեր երկնաւոր հայրն ամենեւին խտրութիւն չ'դնէր 'ի մէջ թշնամեոյ եւ բարեկամի (այսինքն, 'ի մէջ մեղաւորի եւ արդարոյ), եւ ամենուն վերայ միանման կ'անձրերէ եւ զարեգակն կը ծագէ, նոյնպէս եւ դուք «եղերուք նմանողք Աստուծոյ՝ իբրեւ որդիք սիրելիք» (Եփես. Ե. 1), եւ ամեն մարդ, թէ բարերար եւ թէ չարարար, ձեր եղբայրը նկատէք:

46. Քրիստոնէի աստուածասիրութիւնն միայն այն ժամանակ կը փայլի եբբ որ նա իւր թշնամին սիրէ. քանզի հարկ չ'կայ որ նոր քրիստոնեայ դառնաս քո բարեկամներն սիրելու համար. արդէն մաքսաւորք եւ մեղաւորք առանց Քրիստոսի աշակերտ լինելու իւրեանց բարեկամները կը սիրեն. բայց այդ սիրոյ համար յԱստուծոյ յատուկ վարձ ընդունելու չեն: Այն է կատարեալ սէր որ կարող է թշնամին իբրեւ զբարեկամ սիրել:

48. Արդ եղերո՞ւք դուք կասարեայք եւն.) Աստուած կուսակցութիւն չի անել, նա ամեն մարդ հաւասարապէս կը սիրէ ինչպէս արդ իսկ օրինակաւ ցոյց տուի. միով բանիւ, նորա սէրն կատարեալ է: Ուրեմն դուք եւս իբրեւ նորա որդիք պիտի ջանայք նորա սիրոյն կատարելութեան հասանել, խտրութիւն չ'դնել 'ի մէջ թշնամեոյ եւ բարեկամի, 'ի մէջ չարարարի եւ բարերարի:

ՇԱՐԱԹ, 19 ՄԱՐՏ, 1888

Տօն Սրբոյն Կիւրեղի Սրբապետայ հայրապետին, եւ միւս  
Կիւրղի եպիսկոպոսին, եւ նորա մօրն Աննայի:

Տրուսաղեմայ Սուրբ հայրապետն Կիւրեղ, որոյ տօնն այսօր Եկեղեցին կը կատարէ, չորրորդ դարու եկեղեցական երկպառակութեանց մէջ ուղղափառութեան զօրաւոր պաշտպան հանդիսացաւ որոյ համար շատ չարչարանքներ կրեց: Ս. Կիւրեղ ոչ թէ միայն հաւատոյ ուղղափառութեամբ փալտեցաւ, այլ նաեւ փութաջան խնամօք իւր հօտի հոգեւոր եւ մարմնաւոր պիտոյքն կը մատակարարէր: Կը պատմուի թէ մի

աստիկ սովու ժամանակ եկեղեցւոյ աւերորդ սպաններն եւ անօթներն ծախելով շատ աղքատներ սովամահ լինելէ ազատեց : Կեսարիոյ միտրապօլիտն Ակակիոս որ Եկեղեցւոյ ուղղափառ վարդապետութիւնները չէր զաւաներ Ս . Կիւրղի համարձակութիւնն սովու ժամանակ պատճառ բռնելով, զինքն բանադրեց . քանզի յայնմ ժամանակի կեսարիոյ մետրապօլիտն՝ Երուսաղեմայ եպիսկոպոսի գլխաւորն կը համարուէր : Յուլիանոս կայսեր ազատութեան հրովարտակի շնորհիւ Ս . Կիւրեղ միւսանգամ հաստատուեցաւ իւր նախկին աթոռոյն վերայ, բայց Արիանոսաց խորամանկութիւնն նորան անդորրութիւն չը տուեց : Երկու անգամ եւս աքսորուեց մինչեւ որ 381ին Կոստանդնուպօլսոյ ժողովոյն մէջ ուղղափառութիւնն տիրապէս հաստատուեց եւ Եկեղեցին խաղաղացաւ : Իւր մնացեալ հինգ տարին գրաւոր աշխատութեամբ անդորր կերպիւ անցրեց եւ 386ին հանգեաւ ՚ի Քրիստոս : Իւր գրուածոց միայն մի մասն են մեր ձեռքն հասած . աստ յիշենք միայն Կոչուրն ընծայութեան խրատագիրքն, որոյ հոյ թարգմանութիւնն, արդիւնք ոսկեղարեան նախնի թարգմանչաց, նախ ՚ի Կ . Պօլիս եւ յետոյ ՚ի Վիէննա, 1852 թուին տպագրութեամբ լոյս տեսաւ :

Միւս Կիւրեղ եպիսկոպոսն եւ իւր մայրն Աննա եկեղեցական պատմութեան մէջ այնքան մեծ նշանակութիւն չունին, ուստի եւ նորանց կենսագրական ծանօթութիւնք միայն ձաւընտիրներն կը հաղորդեն :

